

լու, առանց զբաղելու՝ թէ ի՞նչ պիտի պատահի այս մեր մոլորակին։ Այս փրկչութեան մոլեգնութիւնը ուամկավարական կարգերու ուղղակի հետեւանքն է։ Քանի որ այս դարը բարոյականութեան դարն է։ 1855ին էր որ Taine կը զրէր. «Երիս մեկութեան ողիչն ասդին ամէն վարդապետութիւն կը կարծէ որ պարտադրեալ է հաստատելու թէ ի՞նք կուգայ . . . մարդկային ազգը փրկելու։ Այդ վարդապետութիւնները պաշտպանած են իրենք զիրենք ոստիկաններու և հրապարակային ծանուցումներու փաստերով, յայտարարեալ թէ իրենք է որ համաձայն են համբային կարգի և բարոյականի, և թէ իրենց գալուստը արդէն ամենուրեք կը զգացուէր»։

Այսօրուան մասաւրականները կը կործեն թէ առաքեալներ են, և իրը այն իրական ու ճշմարիտ մտաւորականներ։ Բայց այս իրազութիւնը մտաւորականութեան ինքնապանութիւնն իսկ է։ Այս աշխատ աւելի լուրջ պատճառներ ունի քան համաշխարհային տաղնապը։

ԺԻՒԼԻԷՆ ԲԵՆԴԻԱ

Թրգ. Տ. Վ.

Գ Ա Ր Ո Ւ Ն

Գարունն եկաւ։ Բընուրիւնը կը խայտայ։ Լեռներ, դաշեր զալարով են զարդարուն։ Հոլը յուրքի ա'լ նըրաւեր կը կարգայ։ Եր ծոցին մեջ ապրող բոլոր աւրերուն։

Զուերու մեջ ծաղկեայ գորգեր կը փոռուին իբր նեմավայր մեղուներու ուկեզօծ։

Մաքրափեսուր բոշունները կը շարուին Սաղարքախի ծառերու վրայ բազմանու։

Ամենուրեք կեանքը կ'եռայ դիւրանեով, եւ զեփիւրին նուրբ մեղեդին մեղմօր Մայրիներու ուրց կը յածի մենաւոր։

Մարդիկ սակայն զեղեցկուրեան տենչանեով Զեն նըրիւրի արփիազգես բընուրեան, Այլ կը զնուրին Մամանայի զերուրեան . . .

ՄԵՂՐԻԿ

ԴԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԱՅ

Ճ

Յովհաննես Մուղնեցի(*) Կ. Պոլսէն
առ Եղիազար Այնրապցի, ի Հալէպ(**)։

Գերերջանկուգոյն և յոյժ պայծառագոյն երանաշնորհ և յոգնահանճար եղբօր իմոյ սիրեցելոյ և յաւէտ բաղձաււոյ, լոյս աշացս և միսիթարութիւն անձինս տեսան Եղիազարու աստուածարան և բանիբուն բարունուոյ մեծի, նոււստ ծառայ Քրիստոսի Յովհաննէս անուամբ և եթ պաշտօնեայ բանի՝ մատուցից զողջոյնն միաբար և սէր յարազմայլաբար յոլով կարօտիւ և անցագ տենչմամբ, անքակ յարակցութեամբ ըստ Տեսան պահանջման՝ քե՛զ եւ որոց առ քեզ կան խաղաղութեամբ կալ մեալ ի խնամօ Տեսան և ի նոյն յարամեալ։

Բնդ ողջունական տրակիս զիտութիւն լիցի մեծի խոհականութեան քում, զի բընական սէր մեր և հարազատական անշարժութեամբ միաբանութիւն, զոր ի միջի մերում կայը, քաջայոյտ իսկ է քեզ, որ խղախթելոյ պատճառ ոչ այլ ի՞նչ եղեւ։ Թէ ոչ սուտակասպաս և թունալիր նենցաւոր արք սպրոցողք և օձտողաբար պատռողք, որոց ունկնդիր լինելով իմ՝ բարեկամ համարեցայ, և անխարդախ սէր քո և անմիջոց հարազատ բարեկամութիւն քո մողի և ոչ ծանեայ զսէր քո իմով մուղեցութեամբ, խարեբալից արանց, որպէս անիծից որդուոյ Բահամ չՅակոբին և նըմանեաց նոցին, և ի վերայ այնքան յիսս չոգալոյ իմոյ ի բնական սիրոյ քո և զանց առնելոյ, յաւելիր առ իս անոխակալութեամբ, որ իստամարոցի Կիտառուկ Յովհաննէն առաքեալ էիր առ իս միջնորդ վասն միաբանութեան և վերստին հաստատման սիրոյ, և ես ոչ գիտացի և ոչ ծանեայ զգութէր քո, զանց առնելով զբանիւ քով, և

(*) Յովհաննէս Մուղնեցի եղած է պատրիարք կ. Պոլսի 1652—1655։ Ծ. 2.

(**) Նամակիս ընդօրինակաւթեան տակ ծանօթագրուած է այսպէս. «Մուղնեցի Յովհաննէս վարդապետին իւրով կնքավն զբնալ մեղայի թղթին սաւատն է առ մեզ կացեալ։ Ծ. 3.